

7737

281.6

Li-87

93
ДВЕГОДИШЕНЪ ДОКЛАДЪ

за дейността

на Арменското Черковно Исторителство

презъ 1928—1930 г.

на Църквата „Сурпъ Асдвадзацинъ“

ԵՐԿԱՄԵԱՑ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԹԱՂ. ԽՈՐՀՈՂՈՅ

Ս. ԱՍՏՈՒԱԾԱՅՆԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

1928-1930

Դամի Առաջնարդութեան Պուլկարփոյ
Գեղագիտական 8. Ստեփանոս Ա. Արք. Առիսկովոս Յովակիմեանի
Ս Օ Ֆ Բ Ա

1930
Տերութ. Փ. Պայքիմեան
Ս Օ Ֆ Բ Ա

181.6

04.03.2014

81-6
5 - 87

ДВЕГОДИШЕНЪ ДОКЛАДЪ

за дейността

на Арменското Черковно Настоятелство

презъ 1928—1930 г.

на Църквата „Сурпъ Асдвадзацинъ“;



ԵՐԿԱՄԵԱՅ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԹԱՂ. ԽՈՐՀՈՂՈՅ

Ս. ԱՍՏՈՒԱԾԱՆԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

1928-1930

յ'Ամի Առաջնորդութեան Պուլկարիոյ
Գեղամանոցի Տ. Ստեփանես Ս. Արք. Եպիսկոպոս Յովակիմեանի
Ս Օ Ֆ Ի Ա



1930
Տպագր. Պ. Պալրգմեան
Ս Օ Ֆ Ի Ա

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Թաղ. Խորհուրդն իւր երկու տարուայ շրջանը աւարտելէ յետոյ, իւր զործառնութեանց եւ Սօֆիայի հայ գաղուքի մասին տեղեկագիր մը պատրաստելու ձեռնարկեց. բայց դժբախտաբար այս վերջնոյն մասին ձեռքի տակ հիմն արձանագրուքի մեներ չունենալով, հարկադրուած եղաւ զոհանալ հետևեալ մեկ խանի տեղեկութիւններով :

ՍՈՒԻՆԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Սօֆիայի ամէնահին բնակիչները կ'ենթալլուին ըլլալ
Կաֆայեցի Հայ տաղթականներ, որոնք Խրիմէն Վառնայի ճամ-
քով եկած այց ած են քաղաքս և սակայն առանց երկար մնալու
հեռացած են:

16րդ դարուն վերջին կիսուն՝ Թիլիպէէն եկած հաստատուած են կարգ մը Գամենացի հայեր (Լեհաստանի Գամէնէց քաղաքէն), որոնք մանր մունր առուծախլքերով զբաղելնուն համար պէտքը զգացած են տեղւոյն մէջ աղօթատեղիի մը գոյութեան և, այս նպատակաւ խնդրանք ու դիմում կատարած են օրուան ամենանշանաւոր հայուն, Պէլոլրատճըցի (Վիտին) Արբահու (Ապրօ) Զէլէպիին, որու նախահայրերը Անիի կործանումէն Քըրջ գաղթած են Թէոդուպօլիս ու յետոյ եկած հաստատուած են Պուլկարիոյ Պէլոլրատճըգ գիւղաքաղաքը, Եւրոպայի ու Թուրքիոյ միջև վաճառականական կապեր հաստատելով:

Սուլթան Մէջմէտ Գ.ի ձեռնտուութեամբ Ապրօ Զէլչպի արտօնութիւն առած է Սօփիայի մէջ հայկական աղօթատեղի մը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԻՎԱՏ ԳՈՅ. ԲԻBLIO T E K A
YEREVAN-ARMENIA
ԽՄԼ Ա. ՄԱՐՏԻՆՅԱՆ
1961 Ապրիլ 15

3427-89

Հներկայի Ս. Աստուածածնայ եկեղեցւոյ կից գետնափոր մատու-
ռը) շինելու:

17րդ դարուն Սօֆիան. գրեթե դատարկուած է հայերէ. իս-
աղօթատեղին ալ մնացած է ասանց քահանայի. սակայն 18ր-
դարուն Փոքր Հայքի շրջանէն Ապուջէսցի ընտանիքներ եկա-
հիմը դրած են այժմու գաղութին. 1895ին և 1922ին Տաճկաս-
տանի զանազան քաղաքներէ եկող հայերը բարդուելով գաղու-
թիս թուական պատկերը մեծապէս փոխած են, որով ներկայի Սօֆիայի հայերու թիւր կը հասնի մօտաւորապէս 2700ի:

Այժմ եկեղեցւոյ բակին մէջ կը դտնուին տապանաքարե-
հետեւեալ արձանագրութեամբ՝

«Այս է տապան հանգստեան կանանիօսի որդի հանգուցեալ 0յանէ
հան սր փոխեցաւ ասդէն՝ ի կեանըս՝ ի թվին Հայոց ՈՄԿԴին Յուլի
մէին:

Այս է տապան հանգստեան Շորօթեցի Եավրումենց Աւետիսի որդ
Ալիքսանի, որ փոխեցաւ՝ ի թուին ՈՄԵ Դեկտեմբերի ամսու.

Նայեցարուք ծնունդ յերկրի՝ ի սուն
Տապանս որ տեսանի
Եղեալ կայ Աստ ՚ի պահեստի
Մարմին առըն բարեպաշտի
Սա էր յերկրէն Նախըզվանցի
Եւ ՚ի զեղչէն Շուռութեցի
Տօլոնց Աւետիքի որդի ծատուրի
Որ փոխեցաւ առ Ա.՝
Եւ ասաէք Հայր մեղայ
՚ի թլվին ՈՃԹ Սեպտեմբեր ԺԲ.՝

Գետնափոր մատուռը երկար տարիներ իբր եկեղեցի գործուած
ծածուած է և Պօլսէն փոխն՝ ի փոխ ղրկուած են քահանանն
որոնցմէ կը յիշատակուին (Տ. Տ. Կարապետ Քնյ. Սահակեան՝
Յարութիւն Քնյ. Յակոբեան): Մնայուն քահանայ չէ ունեցած ստորագրուած է՝ ի Դիմաց Թաղ. Խորհրդոյ Տօքթ. Ս. Քիւշիւկ-
քնյ. Ֆէոլեան Ս. Սեղանը փոխագրած է վերի սրահը և, հետեւեալը.
մինչև յ'արէ իբր եկեղեցի կը ծառացէ, կրելով փոխն՝ ի փո-

նորոգութիւններ:

Նոյն օրուայ Թաղ. Խորհրդոյ մնայուն քահանայի

պէտքը զգալով Տիրացու Թագւոր Մ. Փափաղեանը Ս. Աստոււ-

ածնայ եկեղեցւոյ վրայ քահանայ ձեռնադրել տուած է 1904
Նոյեմ. 21ին Պօլիս Գուրուչչմէի Երեւան Ս. Խաչ եկեղեցւոյ
մէջ և, կոչուած է Տ. Մերոպ. Արժ. Տ. Հայրը քան տարիներ
պաշտօնաված է Ս. Եկեղեցւոյ մէջ և, 1924 Մայիսին վախ-
ճանած է, անքասիր կեանքով,

* *

1915 Յուլիս 30 թուակիր տեղեկագրէ մը կը յոյտնուի թէ՝
1911 Յուլիս 28ին Թաղ. Խորհրդոյ անդամներն էին, Տեարք
Յովհաննէս Հայրապետեան, Յակոբ Մավեան, Սուքիս Սուլքիս-
եան, Գրիգոր Ասլանեան, Թորոս Ներսէսեան, Ղուկաս Մինաս-
եան, Երուանդ Բալագաշեան:

Կառավարութիւնը, եկեղեցւոյ գետինը և շէնքերը քոնա-
գրաւել որոշեր է, և բոլոր օրինաւոր ձևակերպութիւնները կա-
տարելէ յետոյ ուլազով հաստատած և 67,000 լէվի մօտ դին մը
տալ վճռեր է. սակայն Թաղ. Խորհուրդը վճռուած գինը շատ
քիչ գտնելով դատավարութեան դիմած և արժէքը բարձրա-
ցուցած է 228.042, 90 լէվայի, որ իբր անձեռնմխելի գումար
Պուլկ. Ազգ. պանքան ձգուած է:

Կառավարութիւնը այդ թուականէն՝ ի վեր թողած է որ
հայերը իրենց կրօնական պաշտամունքը կատարեն սոյն եկեղե-
ցիին մէջ:

1909 Սեպտ. 30 թուականաւ գրուած Թաղ. Խորհրդոյ տե-
ղեկագրէ մը, որ ստորագրուած է Ս. Քիւշիւկեանի և Մ. Թաղ-
ուրեանի դիւանի կողմանէ, կը քաղենք հետեւեալ տեղեկութիւն-
ները. «Կառավարութիւնը կ'առաջարկէ եկեղեցւոյ գետինի և
շէնքի իբր փոխարժէք վճարել 67,295,40 ֆրանք. բայց Թաղ.
Խորհուրդը չհամաձայնելով դիմած են Պատրիարքարան, որպէսզի
դիմում ընէ Վան. Պուլկար գեսպանին և Ամեն. Էկզարքին»:

Կրկին 1910 Սեպտ. 8/21 հրատարակուած տեղեկագրէն՝ որ
1890 ական թուականներուն Խոտոսթոցի Արժ. Տ. Արիստակեանէ, Գ. Մ. Գրիգորեանէ և Ս. Կ. Սուլքիսանէ, կը քաղենք
մինչև յ'արէ իբր եկեղեցի կը ծառացէ, կրելով փոխն՝ ի փո-

նորոգութիւններ:

«Նոյն ժամանակի Արժ. Տ. Մերոպ. Ա. Քնյ. Տ. Մերոպ-
եան և Տիրաք Ս. Քիւշիւկեան Արտաքին Գործոց նախարարին
դիմում է, եկեղեցւոյ գետնի վաճառման մասին Սօֆիայի հայ հա-
պէտքը զգալով Տիրացու Թագւոր Մ. Փափաղեանը Ս. Աստոււ-

սարակութեան համամիտ չգտնուիլը յայտնած են և ամէն միգտնուած պաշտօնական գրութիւններէն կը հետեւի թէ՝ օրուայ ջոց ի գործ գրած են նպաստաւոր լուծում մը ստանալու համար՝ թայց հակառակ եղած դիմումներուն և ջանքերուն Յ Ապրիլ 1909 և 74 թիւ Ուշաղով մը սեփականութիւններ գրաւելու օրէնքին 54րդ յօդուածին համաձայն մեր եկեղեցին և անոր կից գտնուած Պուլկար եկեղեցին, ինչպէս նաև թաղապետութեան զետնին գըրաւան նախարարական խորհրդոյ որոշումը հաստատուած է»:

1915 Յ. ւլիս 30 տեղեկագրէն որ ստորագրուած է Թակ' Խորհրդոյ Դիւտնի կողմէ Տեսաք՝ Յովհաննէս Հայրապետանէ և Գրիգոր Ասլանեանէ կը քաղենք թէ եկեղեցւոյ զետնի արժէքը մասին դատավարութեան դիմելով յաջողած են ստանալ,


Եկեղեցւոյ գետին	Բն. մեր	881 լ.	250	220250
Ժպողի	Ժպողի	"	113.12 լ.	60
"	"	"	25.12 լ.	30
Պառագաները			25.21 լ.	10
				<u>228,042 90</u>

Արով նախորդ գումարէն 160.746.50 լէվայի պատկառելի տարբերութիւն մը կար, բաց աստի եկեղեցւոյ, վարժարանի եւ յլն չինութեան համար Խուսի բամերնիքի կողմը — 3600— մեթի գետին մը նորհուած է ժամանակին. յաջորդաբար եկող Թաղ Խորհրդները տէր չկանգնելով մեզ համար յաւէտ կորսուած կը համարուի. (Պաշտօնաթերթ 16 Յունուար 1907 թուահամալ 5846):

Եկեղեցւոյ սոյն կարեւոր հարցի մասին մեր ձեռքը դտնուած թղթակցութիւնները ցոյց կուտան թէ՝ Պոլսոյ Պատրիարքարան պէտք եղած աղդու դիմումները կատարած է Պոլսոյ Պուլկար Ամեն. Եկղարքին և Պուլկ. Հիւպատոսին. Ամեն. Ս. Պատրիարք Հայրը անձամբ այցելած է Ամեն. Եկղարքին, և խօսք եղած Սոֆիայի հայոց եկեղեցւոյն Պուլկարաց կողմէ գրաւման մասին Ս. Պատրիարքը բացատրած է թէ այդքան պատմական սրբավար մը պէտք էր մնար իր վիճակին մէջ, Եկղարքը պատասխանած է թէ՝ միեւնոյն ատեն իսլամաց մզկիթը և Պուլկարներու եկեղեցին ալ պիտի փլցուին, հետեւաբար կառավարական կարգադրութիւնն այդ կերպով յետաձեւ կարելի չէ: (Տես Բիւ զանդիսն 4 Հոկտ. 1910 թիւ 4249):

Այս ամէն տեղեկատուութիւններէն և մեր ձեռքին տակ գտնուած պաշտօնական գրութիւններէն կը հետեւի թէ՝ օրուայ ջոց ի գործ գրած են եկեղեցին ձեռքէ չհանելու, սակայն իրենց դիմումները ապարդիւն մնացած են, որով քննադատութեան ո և է պատճառ մը չկայ:

(Հաւաքեց՝ Արք. Տ. Խորեն Ա. Քինը. Ճամնեան)



Старий храмъ „Сурпъ Աստվածածинъ“ (Св. Богородица) Հին մատուոր Ս. Աստուածածին եւ Ակրուբեան աւազանը

Ա.

1927 Օգոստ 21 թիսրուած Եռանդամ Մարմինին, կառավարութիւնը պատօնապես ծանուցած էր որ 1928 Յունուար 10ին քաղականութեան նոր թիսրութիւն պիտի կատարուի։ Որուեալ օրը ըստ օրինի թիսրութիւնը կատարուեցաւ համերաշխ ցանկի մը վրայ եւ Թաղ. Խորհուրդի անդամ թիսրուեցան Տեարք՝ Երուանդ Յակոբեան, Մանուկ Գարակօզեան, Պերճ Միքայէլեան (հրաժարած 3 Մեց. 1928ին), Արտաչև Զաքարեան, Սարգիս Մամուկեան Կարապետ Գույումնեան եւ Սեդրակ Գարալեան։

Խորինիր Թաղ. Խորհուրդն վաւերացուած ըլլալով, Ազգ. Խորհրդարանին մէջ հաւաքոյր մը ունեցաւ 1928 Փետր. 15ին երեկոյեան ժամը 6ին, ուր ներկայ էին նաև Եռանդամ Մարմնոյ երկու անդամներ՝ Տեարք Յ. Փափազեան եւ Գ. Գույումնեան, որոնք իրենց ուջամսեայ գործառնութեանց մասին բացարութիւններ տուին։

Թաղ. Խորհուրդն լսել յետոյ Եռանդամ Մարմնոյ տեղեկատութիւնը, զոյթերու եւ յանձնումի գործողութիւնը յետաձգուեցաւ յառաջիկային։

Թաղ. Խորհուրդն իր Ա. նիստը ունեցաւ 19 Փետր. 1928 Կիրակի օրը եւ թիսրեց իր Դիւնար, որուն անդամ թիսրուեցան Տեարք Երուանդ Յակոբեան, Ասենապետ, Մանուկ Գարակօզեան։ Բ. Ասենապետ, Արտաչև Զաքարեան՝ Ասենապիր, Սեդրակ Գարալեան՝ Գանձապետ։


Թաղ. Խորհուրդն կարգ մը ընթացիկ գործոց վրայ խորհրդակցել յետոյ, դիւնանական գործերը կանոնաւոր վիճակի մէջ դնելու համար, որուեց փուրով կարգադրութիւններ ընել (կազմակերպել արձանագրութեանց տեսրակները, մտից եւ ելից տոմարները, մարդահամարի տեսրակը եւթ.)։

Թաղ. Խորհուրդն իւր երկու տարուայ պատօնապարութեան ընթացին ունեցաւ 51 կանոնաւոր նիստեր, ուր նկատի առնուեցան, որուեցան եւ գործադրութեան դրուեցան բազմաթիւ հարցեր, որոնց ամենակարեւորներն էին։

1. — Նկեղեցւոյ գրաւման խնդիր
 2. — Սօնիալի հայոց վիճակագրութեան պատրաստութիւն
 3. — Աղքատաց խնամակալութեան վերակազմութիւն
 4. — Դրսնին. Նախադաս ատեանի „
 5. — Գերեզմանատան խնդիր
 6. — Դպրաց Դասու վերակազմութիւն
 7. — Ազգ. Արամեան վարժարանի նիւրական օգնութիւն
 8. — Երուսաղէմի Ամեն. Ս. Պատրարք իօր Յորելանական պատրաստութիւն։
-



Външният огледъл на църквата
Артавадци със стария У. Аспарудаджин եկъледи



Олтарът на новия храмъ „Сурпъ Аствацадзинъ“
(Св. Богородица)

Ս. Աստուածածին Եկեղեցւոյ Ս. Սեղանը

ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳՐԱԿՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Ինչպէս որ տեղեկագրի յառաջաբանին մէջ կը տեսնուի, Եկեղեցւոյ գետնի սեպականութեան խնդիրը յանձնուցաւ Թաղ. Խորհրդոյս՝

Թաղ. Խորհուրդս տեսած ըլլալով որ Երկրագործական եւ Պետական կալուածներու նախարարութեան 8 Յուլիս 1927 թուակիր ուղղեալ պաշտօնագրով մը կը հրամայէր Երեք օրուայ մէջ յանձնել Եկեղեցին իւր ունեցած շրջակայ կալուածներով միասին:

Տեսած ըլլալով որ՝ Կառավարական փաստաբանը իւր 29 Հոկտ. 1927 պաշտօնագրով կը ծանուցանէր թէ՝ Եկեղեցին ծախուած ըլլալով Մինչեւ ցարդ վարձքերը չէ վճարուած, յետնեալ վարձքերը կը պահանջէր, աւելցնելով միանգամայն թէ՝ բանակցութեան մտնենք „Տրժավնի հմօթ»ի տնօրէնու թեան հետ:

Նմանապէս տեսած ըլլալով 1927 դեկտ. 9 թուակիր եւ 9750 համար պաշտօնագրով «ԽՍԲԸՆԻԹԷԼՀՆ ԼԽՍԹ» մը, 1928 Յունուար 27 եւ 62,432 համարաւ, որով կը պահանջուէր ամիջապէս Եկեղեցին պարպել, եւ միւնոյն ատեն «ՄԻՒԽՍԹ ՖԻՆԱՆՍԻ» իրաւագէտը, Ք. Խրիստօֆ 26 Յունուար 1928 եւ 335 համար պաշտօնագրով կաւելցնէր թէ՝ կրնայ Եկեղեցին մնալ իթէ Թաղ. Խորհուրդը ուզէ մասնաւոր պայմանագրութեամբ վարձք զմարպել:

Նաեւ Եկեղեց Թաղ. Խորհուրդս եւ մեր վարձակալները ստացած ըլլալով առանձին առանձին կոչնագրեր, որպէսզի մինչեւ 1928 Ապրիլ 20 յանձնեն Եկեղեցին եւ շէնքերը:

Եւ Թաղ. Խորհուրդս նկատելով որ՝ ամբողջ ազգը շահագրգուող պայմանի կարեւոր հարցի մը պատասխանատութիւնը իւր վրայ առնել շատ ծանր է, 1928 Ապրիլ 17ին խորհրդակցական ժողովի հրաւիրեց, ուր Խորհրդոյս կողմանէ պատրաստուած մանրամասն տեղեկագիրը կարդացուեցաւ եւ յետ խորհրդակցութեան կազմուեցաւ մասնախումը մը հետապնդելու համար Եկեղեցւոյ խնդիրը, մասնախումը անդամ ընտրուեցան 8եարք Գրիգոր Զարարեան, Էմմ. Ճերահօֆ, Թագւոր Սեղակեան, Խաչիկ Երամօֆ, եւ Մանուկ Գարավէօգեան:

Յանձնախումը անմիջապէս նախարարութեան մօտ դիմում ընելով, յաջողեցաւ յետածգել տալ Եկեղեցւոյ գրաւումը անորոշ ժամանակի համար,

Թաղ. Խորհուրդս 1928 Հոկտ. 11ին մասնաւոր աղերսագրով մը դիմում ըրաւ նախարարաց Խորհուրդին խնդրելով որ՝ ի նպաստ ազգին կարգադրութիւն մը ըլլայ. այս միջոցին Գեր. Սթէֆան Մետրապոլիտ,

մասնաւոր տեսութեան մը համար հրաւիրած ըլլալով թաղ. խորհուրդս, 1928 Հոկտ. 20ի շաբաթ երեկոյին, ժամը 6ին պատուիրակութիւն մը բաղկացեալ Արժ. Տ. Խորէն Ա. Քհնյ՝ ձամճեանէ, Տեարք երուանդ Յակորեանէ եւ Սարգիս Սամուէլեանէ ներկայացան նորին Գերապատուութեան, նորին Գերապատուութիւնը պատուիրակութիւնը սիրալիր ընդունելէ յետոյ պարզեց իր հրաւիրին նպատակը — այն է եկեղեցւոյ սեփականութեան հարցը, Գերապատի Միտրապոլիտը նախ խօսեցաւ հայ եւ պուլքար ժողովուրդներու եղբայրական յարաբերութեանց մասին, անցեալին եւ ներկային մասնաւորաբար հայերուս ի նպաստ կատարած աշխատանքները թուեց եւ անմիջապէս յետոյ շեշտեց թէ՝ փոխադարձ հասկացողութեամբ պէտք է կարգադրուի եկեղեցւոյ պարպումի խնդիրը:

Նորին Գերապատուութիւնը մտնելով այդ տեղ իւր գերին մէջ աւելցուց թէ՝ Պուլկար եկեղեցին՝ այդ եկեղեցիին շուրջ պիտի կեղունացնէ կրօնական գլխաւոր հիմնարկութիւններ, իսկ Զեր եկեղեցին սեպի մը պէս մտած է մեր կալուածին մէջ:

Որպէս ապագայ հայ եկեղեցւոյ կառուցման վայր որոշ տեղ մը չէր կրնար ցոյց տալ Գեր. Մետրապոլիտը:

Պատուիրակութիւնը պատասխանելով Սրբազնին, եւ շնորհակալութիւն ու երախտագիտութիւն յայտնելէ վերջ Պուլքար ժողովուրդին, կառավարութեան եւ իրեն անցեալին ու ներկային մէջ ցոյց տուած հայանպաստ ջանքերուն համար, վճռապէս հերքեց նորին Գերապատութեան կողմէ արտայայտուած այն կասկածը թէ՝ իրը թէ հայ շրջանակները տրամադրութիւն ունեցած են օտար միջամտութիւն հրաւիրել եկեղեցւոյ խնդրոյ կարգադրան ընթացքին,

Տեսակցութիւնը տեւեց գրեթէ մէկ ժամ եւ պատուիրակութիւնը հրաժեշտ առնելով մեկնեցաւ:

Հակառակ եղած դիմումներուն նախարարաց խորհուրդը որոշած էր եկեղեղին գրաւել, ուստի թաղ. Խորհուրդս 1928 Գեկա. Յին հրաւիրեց մասնախումբի անդամները եւ թեմ. Խորհուրդը: Սոյն նիստին ներկայ էին նաև ֆաստարաններ Գոլարով եւ իբօնօմով, որոնք յայտարարեցին թէ նախարարական խորհրդոյ որոշումը կարգացած ըլլալնուն նոր դիմում ներ ընելու պէտքը անհրաժեշտ կը դատեն. Խառն ժողովը յետ խորհրդակցութեան նոր դիմում մը ընելու որոշում տուաւ:

Սոյն որոշման համաձայն թաղ. Խորհուրդս պուլկար Սինօդի փոխ նախագահ Վրացայի Գեր. Մէտրապոլիտ Քիմէնթէ ունկնդրութիւնը մը խնդրեց. Նորին Գերապատուութիւնը սիրով ընդունեց եւ պատուիրակութիւն մը բաղկացեալ Գեր. Տ. Ստեփաննոս Ս. Արքեպիսկոպոսէ, Տ. Տ. Խորէն եւ Մեսրոպ Աւագ քահանաներէ եւ Տ. Եղիշէ քահանայէ, Թաղ. Խորհրդոյ ատենապէտ Պ. Երուանդ Յակորեանէ եւ Ցանճանախումբի անդամ պ. Թագուր Մետրապոլիտ 1928 Գեկա. Գին Ս. Սինօդի շէնքին մէջ ներկայացան նորին Գերապատուութեան, որոնց կը նկերանար նաև ֆաստարան Գոլարով:

Փաստաբան Քոլարօֆ, ներկայացնելէ յետոյ պատուիրակութեան

անդամները Քիմէնթ Արք. եպիսկոպոսին, բացատրեց անոնց այցելութեան նպատակը, Յետոյ խօսք. առաւ մասնախումբի անդամ պ. Թագուր Մետրապոլիտ նախ խնդրեց որ Եկեղեցին մնայ սեփականութիւնը. Ան ընդարձակորէն պարզելով խնդրոյն էութիւնը, բառ որ պատմական հոգեկան նշանակութիւն ունի այդ խարիսլած Եկեղեցին եւ թէ ան ևարդանիշն է պուլկար եւ հայ երկու քոյր ժողովուրդներու միջեւ գոյութիւն ունեցող զօրաւոր կապին. Պ. Մեդրակեան խնդրեց որ պահուի այդ յիշատակարանը ապագային համար ալ, որմէ վերջ փաստերով եւ օրինակներով ի վեր հանեց այն սերտ միութիւնը որ կայ երկու ժողովուրդներու միջեւ:

Գր. Մեդրակեանին յայտարարութիւնները աղդեցութիւն գործեցին ունկնդիր եպիսկոպոսին Վրայ, որ ի պատասխանի խօսք առնելով, յայտնեց իր ունեցած սէրն ու համակրութիւնը հանդէպ հայ ազգին եւ Եկեղեցիին ու խոստացաւ իր միջամտութիւնը ընել այս ցաւոտ հարցին բարւոք լուծման համար:

Գեր. Մէտրապալիտ Քիմէնթ խոստացաւ ընել կարելին, ապահովելու վերջ հայս սեփականատիրութիւնը այդ հողին վրայ, իսկ հակառակ պարագային, երբ անկարելի կրլան իր բոլոր ջանքերը, պիտի աշխատի որ Սօֆիայի մէջ վայելուչ վայր մը յատկացուի Եկեղեցի շինուելու եւ անհրաժեշտ յարգանքով Եկեղեցիին գոյքերը հոն փոխադրելու:

Այս պարագային, հին շէնքին խորանի մասը պիտի ամփոփում մասնաւոր շէնքի մը մէջ, ու պիտի ծառայէ իբր ուլտատեղի ամէն հայու:

Հստ որոշման խառն ժողովոյ (Յեկտ. 1928) պատուիրակութիւնը կրկին ներկայացաւ Սինօդի շէնքին մէջ Գեր. Մէտրապոլիտ Սթէֆանիի որ ինչպէս յայտնի է, այս խնդրին մէջ ամէնէն աւելի շահագրգուող անձն է, Մէտրապոլիտը հայոց պատուիրակութիւնը ընդունեց պաշտօնական զահլիմին մէջ:

Պատուիրակութեան ընկերացող փաստարան պ. Քոլարովի հակիրձ մէկ քանի խօսքերէն յետոյ, Մէտրապոլիտ Սթէֆան, կէս ժամէ աւելի տեւող բացատրութեամբ մը, պատմականն ըրաւ խնդրոյ առարկայ գետնին վաճաւման ու յարակից գործողութեանց, աւելցնելով որ ներկայ գոյագիտակը ոչ թէ իր կողմէ ստեղծուած է, այլ ան փոխանցուած գուած է իր նախորդներէն:

Մէտրապոլիտը անյարմար գտաւ հայոց այդ տեղ մնալը եւ թելացեց որ համակերպին տրուած որոշման եւ, աւելցուց ըսելով թէ՝ շատ աւելի լաւ պիտի ըլլայ, երբ գուե՛ հայերդ ունենաք ծեր անկախ ու բոլորվին անձեռնմխելի գետինը, ու շինէր ծեր բոյնը, քան թէ մը լուած այդ նեղ տեղը, անյարմար պայմաններու մէջ:

Որոշապէս կը տեսնուէր որ Մէտրապալիտին խօսքերը որքան քաղաքափ նոյնքան վճռական էին, պատուիրակութիւնը չէր կրնար աւելի պնդել իր տեսակէտին վրայ, համոզուելով որ անդառնալի էր մեր նեռացման մասին տրուած նախարարական որոշումը:

Պ. Թագւոր Սեղբակեան փաստացիօրէն, ինչպէս անցեալին. նոյն-պէս ներկայիս երկու ազգերու անկիդութիւնն ու բարեկամութիւն ա-պացուցուց, Յայտնեց որ հայոց երկրորդ հայրենիքն է Պուլկարիան եւ ի նշան այդ յիշատակելի ու անմոռանալի եղբայրութեան, յարմար գը-տաւ որ եկեղեցին մնայ իր նախկին տեղույն վրայ, պուլկար քոյր եկե-ղեցիներու ու կրօնական հաստատութեանց կողքին:

Որուն ի պատասխան Գեր. Մետրապոլիտ Սթէփան ըսաւ թէ՝ ար-տաքին գործոց նախարար պ. Պուրովի վերադարձն յետոյ, հարցը կրկին նկատի առնուելով, թաղապետական կամ կառավարական յարմար գետին մը պիտի յատկացուի Հայոց անհրաժեշտ նիւթական օժանդակութեամբ, որմէ յետոյ միայն հին եկեղեցին պիտի փոխադրուի, որուն տեղը միշտ կանթեղ մը վառ պիտի մնայ, իբր հայ եկեղեցւոյ մէկ յիշատակը:

Պատուիրակութիւնը կրկին խնդրեց, որ Գեր. Մէտրապոլիտը չգլա-նայ իր աջակցութիւնը այս գործին իրականացման, եւ նորին Գերա-պատուութիւնը հանդիսաւորապէս խոստացաւ կաթելին ընել ի նպաստ սիրելի Հայ Ազգին: Տեսակցութիւնը տեևց մէկուկէս ժամ, որմէ յետոյ պատուիրակութիւնը մեկնեցաւ,

Սոյն խոստումներէ յետոյ նախարարութիւնը եկեղեցւոյ մը կա-ռուցման համար կերպոնէ շատ հեռու եւ անյարմար հող մը ցոյց տուած էր: Առ այդ նախապէս առնուած ժամադրութեան սը համաձայն, եկե-ղեցւոյ հարցով զբաղող յանձնախումբի կողմէ պատուիրակութիւն մը կազմուած պ. պ. Մ. Գարակէօզեանէ, Թ. Սեղբակեանէ, Գ. Զաքարիանէ, եւ Ա. Դրիգորեանէ ներկայացաւ արտաքին գործոց նախարար պ. Պուրովի:

Պատուիրակութեան կողմէ պ. Թ. Սեղբակեան յայտնեց նախարար պ. Պուրովին, Սօֆիայի հայ համայնքին բաղմանը ետ վերցնել գրա-ւումի որոշումը եկեղեցին ճգել իր տեղը:

Պ. Պուրով պատասխանեց թէ խնդրին այդ ճեւով պէտք չէ մօտե-նալ որպինետեւ վերջացած հարց, պէտք է գործնական կարգադրու-թիւն մը ընել: Ասկէ առաջ նախարարաց խորհուրդին մէջ երթ այն հար-ցը կր բնուուէր, որոշուեցաւ գոհացում տալ հայ համայնքին եւ բաղա-քապետութեան յանձնարարուեցաւ որ յարմար գետին մը յատկացնէ այդ նպատակով:

Պատուիրակութիւնը յայտնեց որ քաղաքաբետութիւնը անյարմար տեղ մը ցոյց տուած է, որովհետեւ ուրիշ ազատ հող չունի:

Պ. Պուրով յայտարարեց որ նախարարապէտին հնտ խորհրդակցելու է այս մասին եւ կառավարութեան պատկանած յարմար գետին մը յատ-կացնելու է հայ եկեղեցւոյ համար:

Այս յայտարարութեամբ ընդունելութիւնը վերջացաւ:

Մինչ թալ. Խորհուրդս ամէն միջոց ի գործ կը զնէր եկեղեցին ծեռք չհանելու համար, 30 մարտ 1929 թուակիր խումբ մը պուլկարա-հայեր ստորագրութեամբ կոչ մը աւղղած Սօֆիայի հայ ժողովուրդին, ուր ի մէջ այլոց կամբաստանէ թաղ. խորհուրդը թէ լուռ ու մունչ է եւ, թէ ուել ժողովի չէ հրաւիրած, պէտք եղած միջոցները ծեռք առ-

նելու համար. սոյն կոչին պատասխանը տրուած է 2 ապրիլ 1929 „Ա-րաքս“ի 75 թիւին մէջ, ուր բացարձակապէս յայտարարուեցաւ թէ՝ ինչ-պէս կերեւի մեր տեղեկագրէն, թաղ. խորհուրդը ոչ բերանացի եւ ոչ գը-րաւոր յանձնարարութեան մը մէջ չէ մատած:

Սոյն դիմումներէն յետոյ վերստին հրաւէր կարդաց խառն նիստի մը ուր ներկայ էին Յանձնախումբի անդամները. Թեմական Խորհուրդը ինչպէս նաեւ թաղական խորհուրդս, ուր հրաւիրուած էր նաեւ փաստա-րան Տիար Օննիկ Ասլանեան որ իբր բրաւագէտ խնդրոյն էութեան մէջ մտաւ եւ դիմումներու մասին հարկ եղած բացարութիւնները տալէ յետոյ, ժողովը նպատակայարմար նկատեց թէ՝ պուլկար համայնքին մեջ հանդէք ունեցած սէրը եւ համակրութիւնը ի նկատի ունենալով, բա-րեկամական նամբով եւ ներքին ազգեցութիւններու ուժով ջանալ հաս-կացողութեան մը զալ եւ, աշխատիլ եկեղեցին գրաւումէ ազատելու, անկարելիութեան պարագային գոնէ կերուն տեղ մը եւ ազգին վայել եկեղեցւոյ շէնք մը ապահովէլ, սոյն աշխատութիւնները գարելու հա-մար Տիար Օննիկ Ասլանեանն ալ Յանձնախումբի անդամներուն վրայ աւելցաւ:

Խառն ժողովը սոյն բացարութիւնները լսելի յետոյ պէտք տե-սաւ որ յարաքերական Յանձնախումբը իր դիմումներուն պարագաները եւ արքիւնքը մանրամասնօրէն պատմէ եւ, առ այս Տիար Թ. Սեղբակ-եանէ խնդրուեցաւ որ ի դիմաց Յանձնախումբի ծեռք բերած արդիւնք-ներու հետ իրենց կրած անձնական տպաւորներիւնները յայտարարէ: (Տես արձանագրութեան տեսար երես 161):

Տիար Թ. Սեղբակեան մանրամասն բացարութիւններ տալէ յե-տոյ թեր ու դէմ վիճաբանութիւններ աեղի ունեցան եւ մեծամասնու-թեամբ որոշուեցաւ վստահութիւն յայտնել Յանձնախումբի Պատ. ան-դամներուն, եւ միեւնոյն ատեն խնդրուեցաւ որ շարունակին իրենց ուղ-ղութիւնը եւ տեղեակ պահեն թաղ. խորհուրդը իրենց ծեռք բերած ար-դիւնքին, որպէսզի խորհուրդս ալ իւր կարգին վճռական պարագաներու տեղեակ պահէ ընդհ. ժողովը:

Պետական գոյքերու բաժանմունքի վարիչ պ. Կօնէֆ մարտ 12, 1930 թուակիր նամակաւ մը հրաւիրած էր թաղ. խորհուրդս: Յանձնա-խումբի անդամներէն Տեարք. Գ. Զաքարեան, Թ. Սեղբակեան եւ Մ. Գա-րակէօզեան ներկայացան պ. Կօնէֆին որ յայտարարեց թէ՝ եկեղեցին պէտք է ժամ առաջ յանձնուի, Յանձնախումբը ինչ՝ մին-չեւ որ յարմար տեղ մը ցոյց չտրուի. կը ցաւի ըսելու թէ՝ չկնար յանձ-նել եկեղեցին:

Յանձնախումբը իր դիմումները շարունակելով վերստին դիմեց Գեր. Մետրապոլիտ Սթէփանիի, որ նախապէս իր արտայայտած միտքե-րը կրկնեց:

Երկրորդ օրը մասնաւոր ժամադրութեամբ Յանձնախումբը ներկա-յացաւ վարչապետ Պ. Ա. Լէափէֆի: յանձնախումբին կընկերանային նաեւ Տեարքը՝ թովհաննէս Մ. Ցովհաննէսեան եւ Գառնիկ Վեցիկեան:

Նախարարապետը խոստացաւ տեսնուիլ պ. Պուրօֆի հետ որպեսզի աւելի յարմար վայր մը ցոյց տրուի եկեղեցիի համար, նմանապէս աւելցուց թէ պիտի շանայ որքան կարելի է հայերը քիչ ցաւսվ բաժնուին իրենց եկեղեցիէն.

Յանձնախումբը կաշխատի մինչեւ ցարդ յաջող լուծում մը ստա-
նալու համար:

Այս առթիւ թաղ. Խորհուրդն շնորհակալութեամբ կը յայտարարէ թէ՝ Յանձնախումբի անդամներէն Տիտար Գ. Զարարեան, Մ. Գարակէօց- եան եւ թ. Սեբարակեան Լիովին իրենց պարտականութիւնը կատարած են և կեղեցւու մասին:

Ինչ որ ալ ըլլայ դիմումներու հետեւանքը, բաղ. խորհուրդս որոշած է, կամովին չ'անձնել եկեղեցին. իսկ եթէ կառավարութիւնը բոնի ուզէ գրաւել այն ժամանակ յականայս տեղի տուած պիտի լուալ:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ,

Թաղ. Խորհուրդս նկատելով որ Սօֆիայի հայ բնակչութեան կանոնաւոր վիճակագրութիւնը չկայ, որոշեց օրինաւոր մարդահամարի մը տեսրակ ունենալ, և առաջի պաշտօն յանձնեց նախորդ ժամակոչ Դանիէլ Ռազզկրաթլեանի որ ամբողջ Սօֆիայի հայութեան վիճակագրութիւնը կատարէ. ինչ որ կատարուեցաւ և այսօր թաղ. Խորհուրդս իւր ձեռքին տակ ունի կանոնաւոր վիճակագրութեան տոմար մը, և որմէ կրցինք տեղեկանալ թէ Սօֆիայի հայութիւնը կը բաղկանայ հետեւեալ կերպով. Ամուսնազած այլինը 630 թ. մ. ա. կ. ա. կ. ա. կ.

Ասուսացած այլեր	630	Բնղովական 14 թիսանիք	50 անձ
կիներ	630	Կարոլիկ	3 "
15 տարկն. վեր երիս.	418	Ազգ. վարժութ. մանչ	68 ⁵⁸
15 " " աղջիկ	324	" " աղջիկ	52
15 տարկն. վար սղան	307	Օտար վարժարան եւ	
15 " " աղջիկ	502	Կիմնազիոն	135
Որբեւայրի կիներ	46	Մեսոպատամ ձեմարան	
Այրի կիներ	18		
	2875	Երևան	70

Թաղ. խորհուրդս ծննդեան, պսակի և մահուան արձանա-
գրութիւններէն կը քաղէ հետեւեալիր.

σ ι η λ τ β

1928 Յնկը. 1-Դեկտ. 31	49 (23 աղջիկ 26 մանչ)
1929 Յնկը. 1-Դեկտ. 31	42 (15 աղջիկ 27 մանչ)
1930 Յնկը. 1-Մարտ 31	7 (5 աղջիկ 2 մանչ)

q U u. 4

1928 Յնվր. 1—Դեկտ. 31	23 (7ը Պուլկարուհի)
1929 Յնվր. 1—Դեկտ. 31	36 (8ը Պուլկարուհի)
1930 Յնվր. 1—Մարտ 31	5 (3ը Պուլկարուհի)

U. S. 2

1928 Յնվր. 1—Դեկտ. 31	40 (15 կիլ 25 այր)
1929 Յնվր. 1—Դեկտ. 31	34 (9 կիլ 26 այր)
1930 Յնվր. 1—Մարտ 31	8 (4 կիլ 4 այր)

ՊԵՄԱԿԱՆ ՀՈՐՑՈՒԹՅՈՒՆ

Թաղ. Խորհուրդս երկու անգամ մասնակցեցաւ թեմականի համագումարին իր կողմանէ ըրբելով իր պատգամաւորները:

Թաղ. Խորհուրդս ամէն ամիս իբր Առաջնորդեն. տուրք ԿԸ
վճարէ 1500 լէվա:

ԱՐՔԱՏՎՅՈՒՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Թաղ. Խորհուրդս իւր կողքին ունի Ազգային խնամակա-
լութիւն մը որուն մի քանի անդամները հրաժարած ըլլալով,
նորերու ընտրութեամբ կըկին կազմակերպուած է, և որոնք ողի-
ի բոխն ու խղճի մտօք կաշխատին. աղքատաց լցաւերը ամոքե-
լով, կարօտ հիւանդաց օգնութիւն փութալով, վարժարանի աղ-
քատ աշակերտաց շաբաթական երկու օր սեղան տալով, նաև
երկու գպրոցական աղքատ տղաքներ զրկած է օդափոխութեան.
մին ի Վառնա և միւսն ի Սամաքով վճարելով 2000 լէլա, որով
խնամակալութեան գործունէութիւնը և այնառութիւնը պահ-
հ ստելի ու շնորհաւորելի է (Տես իր մասնաւոր տեղեկագիրը):

ԴԱՏԱՍՏԱԿԱՆ ՆԱԽ. ԱՏԵԱՆ

Թաղ. խորհուրդս ըստ թեմական կանոնագրի ընտրած է երեք հոգիէ բաղկացեալ Դատասակն. Նախ. Ատեան մը — երկու աշխարհական պ.պ. Յակոբ Համամձեան և Թագւոր Յակոբեան և Արժ. Տ. Խորէն Ա. Ք.յ. Ճամճեան նախագահ — ամուսնական դատ ունեցողները կը դիմեն նախ՝ նախագահ Ատեանի, ուր երկու կողմի առարկութիւնները և վկայից յայտարարութիւնները լսելէ յետոյ, մանրազնին քննութիւն կը կատարէ և իւր վճիռը կուտայ, և դատավարութեան տեղեկագիրը ու ամբողջ թղթածրաբը կը յղէ Առաջնորդարան։

Դատաստանկ. Նախ. Ատեանի անդամներէն Տիար Յակոբ Համամձեան քաղաքէս վերջնականապէս մեկնած ըլլալով անոր տեղ անդամ ընտրուեցաւ Պոլսեցի փաստաբան Տիար Մեպուհ Նաւասարդեան։

ԳԵՐԵԶՄԱՆԱՑԱՆ ԽՆԴԻՐ

Ի վաղուց անորի քաղաքիս հայոց համար մասնաւոր գերեզմանատուն մը գոյութիւն չէր ունեցած, և հայ ննջեցեալները Պուլկարաց հետ խառն կը թաղուէին, ինչ որ կարգ մը անպատեհութեանց և դժու արութեանց տեղի տուած էր։ Թաղ. խորհուրդս սոյն խնդիրը նկատի առնելով մասնաւոր գերեզմանատան վայր մը խնդրեց թաղապետութենէն, որ նկատի առնելով խորհրդոյս խիստ բանաւոր խնդրանքը, ընդհանուր գերեզմանատան մէջ հայոց համար մասնաւոր հող մը տրամադրեց, ուր պիտի թաղուին յետ այսու մեր ննջեցեալները։

Թաղ. խորհուրդս գերեզմանի բարեզմարդութեան և բաժանումներու համար երկու քահանայ հայրերէ և երեք աշխարհականէ բաղկացեալ յանձնախումբ մը կազմեց։

ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ ԴՐԱՑ ԴԱՍՈՒ

Դպրաց Դար որ կազմալուծուած էր, 1930 Յունուար 7ի մեռնոցի օրը խորհրդոյս կողմէ հրաւեր եղած էր եկեղեցւոյ աւարտումն յետոյ, որպէս զի ներկայ գտնուին իրենց ըլլալիք պատուակրութեան։

Դպիրեները եղած հրաւերին պատասխանելով, խորհրդոյս Ա-

տենապէս Տիար Երուանդ Յակոբեան ընորհակալուրիւն յայտնեց, որ նակառակ կազմալուծուած ըլլալուն ամէն կիրակի եւ տօն օրեր ներկայ կը գտնուին եկեղեցի եւ կը մասնակցին երգեցողուրեանց, միեւնոյն ատեն փափաք յայտնեց որ կրկին վերակազմուի ի փառ եւ ի պայծառուրիւն Ա. Եկեղեցւոյ։

Ներկայ դպիրեները ընդ առաջ երբալով եղած առաջարկին, վերակազմեցին Դպրաց դասը, եւ նամակով մը Տնօրին Խորհրդոյ ընտրուրիւնը տեղեկագրեց, զոր Թաղ. Խորհուրդս ընորհակալութեամբ վաւերացուց։

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՆԻՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Թաղ. Խորհուրդս պարտաւոր ըլլալով ազգային մանկւոյն դատախարակուրեան եւ կրուրեան հոգատար գտնուիլ, ինչպէս կերեւայ հաշուեցոյցէն երկու տարւալ շրջանին մէջ իւր անձուկ պիտեն 80,560 լիվայի գումար մը յատկացուցած է Հոգաբարձութեան։

ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐ

Թաղական Խորհուրդս նկատի ունենալսվ որ բազմիք մէջ կարգ մը հայրենակցական եւ մշակուրային միուրիններ եւ ընկերուրիններ, իբր վերին մարմին մասնաւոր շրջաբերականով մը կերուրիններ, ինդրեց որպէսզի բոլոր Միուրինները իրենց կանոնագիրը (բիւ 648) խնդրեց որպէսզի բոլոր Միուրինները իրենց կանոնագիրը եւ հաշուեները մասնաւոր տեղեկագրով մը ներկայացնեն խորհրդոյ։

Թաղ. Խորհրդոյս նպատակն էր մօտեն տեղեկակ ըլլալ անոնց գործուներեան, որպէսզի երբ ո եւ է մարմին լուծուի, իւր կանոնագրին եւ նպատակին յարմար ըլլալ անոր լուծումը։


Մի բանի միուրիններ դրկեցին իրենց կանոնագիրը եւ հաշուեկելոր, իսկ մնացեալները չուզեցին պատախանել, առարկելով իրենց կանոնագիրը կառուլ արուրեան կողմէ վաւերացուած ըլլալով, Թաղ. Խորհրդոյ հաշիւ չեն կրնար ներկայացնել, իրենց տուած հանդիսներու եւ ներկայացումներու համար։

Թաղ. Խորհուրդս բաւականացաւ որպէսզի գեր իրենց հաշիւ ներկայ առ ի գիտուրիւն ներկայացնեն խորհրդոյս եւ հաշիւ կիեղեցւոյ բակը։

Թայց մինչեւ ցարդ ունեւ միուրիւն ջնջին բացառութեամբ, ունեւ հաշիւ չեն ներկայացուցած։

Կ Տ Ա Կ Ն Ե Ր

Ս. եկեղեցւոյս բարերար Տիար Մատթէոս Յակոբեան ծնած
է Քեմախի Գոմեր գիւղը 1852 թուականին, իւր երիտասարդու-
թեան ժամանակ թողլով իւր հայրենիքը, եկած հաստատուած է



Է Սօֆիա, ուր իւր ձեռնե-
րէցութեամբը քիչ ժամա-
նակուաց մէջ հարապարակի
վրայ ճանչուած է իրր
պատուաւոր և աշխատասէր
մէկը, և իրր պարտածանաւչ
և եկեղեցաէր աղբային հի-
նէն ի վեր մասնակցած է
թաղ. խորհրդոց անդամակ-
ցութեան, և ամէն ատեն
նիւթապէս և բարոյագէտ
սատարած է եկեղեցւոյ և
վարժարանի. վերջին ա-
տեններս կրկին 1926 Ապ-
րիլ 6ի թաղ. խորհրդոց
անդամ ընտրուած է, և
վախճանած է 1926 Դեկտ.
4ին. որուն յուղարկաւո-
րութիւնը խիստ փառաւոր
եղած է:

Հանգուցեալը վեհ սրտի և ազնիւ զգացման տէր մէկը,
ինքնաբերաբար Մարիա Լուիզայի վրայ իր սեփական 37 թիւ
խանութը կտակած է Ս. եկեղեցւոյս, որուն տարեկան հասոյթը
ներկայ թաղ. խորհրդոյս ջանքերով 78.000 լէվայէն բարձրա-
ցած է 120,000 լէվայի, նոյնպէս Ս. եկեղեցւոյս նուիրած է գե-
ղեցկատիպ ճաշու գիրք մը որ կարծէ 3000 լէվա:

Բայտ հանգուցեալոյն փափաքին ամէն լուարի նոր կիրակիք
որը ժատուց ժամբ ժամանաւոր Ս. Պատարագի, հոգեհանգստան
պաշտօն կը կատարուի ի հանգիստ հոգւոյ հանգուցեալոյն և հա-
մայն իւր պարագայից:

Հանգուցեալ Տիար Մատթէոս Յակոբեանի յիշատակը յաւէտ
անմոռանալի է, երանի թէ օրինակ ըլլար և մեր մեծահարուսո-
ները այսպիսի կտակներով օժտէին Ս. եկեղեցին և վարժարանի
կալուածներով, որուն պէտքը այնքան զգալի է և կարեւոր:

* *

Այրի Տիկին Նեվրիկ Քէթէնձեան, Բավլօվայի իր ունեցած
տուները և ընդարձակ գետինը կտակած է Ս. եկեղեցւոյս 1926
Փետր. 28ին, պայմանաւ որ մինչև ցման ամէն ամիս թաղ.
Խորհութեալ պիտի վճարէ իրեն 2000 լէվա, և իր ժահէն յետոյ
ոյն տուները իր շուրջի հոգերով պիտի մնան եկեղեցւոյ սեփա-
կանութիւնը.

Մինչև ցարդ թաղ. խորհութեալ վճարած է 135,000 լէվա
մինչ այս օրուայ արժէքը հազիւ կը ներկայացնէ 200,000 լէվա.
ամէն ամիս կանոնաւոր վճարելու պարտաւոր է, մինչև իր մա-
հը, որովհետեւ ըստ պայմանագրութեան եթէ թաղ. խորհութեալ
չվճարէ որոշեալ ամսականը, Տիկին Ն. Քէթէնձեան իրաւունք
ունի սոյն պայմանագրութիւնը չեղեալ նկատել, և մինչև ցարդ
իրեն հատուցուած գումարները իրեն վերապահել. Սոյն կտակը
եղած է ի նպաստ Տիկինը քան թէ Ազգին:

Նոյն ատենուան թաղ. խորհութեալ կը բաղկանար եռանդամ
մարմնէ, որուն անդամներն էին ՊՊ. Գրիգոր Առանեան, Մես-
րոպ Մուրատօֆ, Արտաչէս Մելիքսէթեան իրենց օժանդակ ունե-
նալով Պ. Յարութիւն Փափաղեան: Սոյն գործին համար 28140
լէվա փաստաբանի և ուրիշ ծախքեր եղած են:

ՔԱՅԱՎՅԱԿԱՆ ՀԱՐՑ

Ս. եկեղեցւոյս քահանայ Արժ. Տ. Մեսրոպ Ա. քնայ Ան-
տոնեան հրաժարականը տուած էր, առարկելով թէ Խումանիոյ
Գեր. Առաջնորդ հօր կողմէ կոչուած է պաշտօնավարելու համար
Թօման քաղաքին մէջ:

Թաղ. Խորհրդոյս Ատենապետ Տիար Երուանդ Յակոբեան Տ.
Մեսրոպ հայրը հրաւիրելով առաջարկեց որ իր պաշտօնը շարու-
նակէ և սակայն Տ. Հայրը անդրդուելի մնաց իր հրաժարականին
Վրայ:

Ժաղովուրդը նոյն առեն հանրագրութեամբ մը դիմում ը-
նելով թաղ. խորհրդոյս, տիրացու Գրիգոր իւթիւնեանը քահա-
նայ ձեռնադրելու փափաք կը յայոնէր: Խորհութեալ յետ խոր-
հրդակցութեան նկատելով որ Տ. Մեսրոպ Հայրը որոշած է վերջ-
նականապէս մեկնիլ քաղաքէս, և եկեղեցին մէկ քահանայով

ձգել անյարմար է, որոշեց խնդրել Առաջնորդ Գնր. Տ. Ստեփան-նսու սրբազնէ որ տիրացու Գրիգոր Եւթիւնեանը Սօֆիայի Ա. Աստուածածնայ եկեղեցւոյ վրայ քահանայ ձեռնադրէ, ինչ որ կատարուեցաւ և կոչուեցաւ Տ. Եղիշէ Քահանայ:

Տ.Եղիշէ հօր իբր մնոյուն քահանայ Ա. եկեղեցւոյն, ամսա-կան 2000 լէվա յատկացուեցաւ, սակայն երեք ամիս պաշտօնա-վարել յետոյ Ա. Ծննդեան տօնական օրերու համար հրաւեր-ուեցաւ Վիճննա, և հոն հասնելէ յետոյ հրաժարականը տուաւ և այժմ Վիճննա իբր հոգեւոր հովիւ կը պաշտօնավարէ. ինչպէս Կերեւի կանխաւ որոշուած խնդիր մէր, իրեն և Վիճննայի թաւ-խորհրդոյ միջն:

Տ. Եղիշէ հրաժարմար, Տ. Մեսրոպ հայր վերահաստատ-ուեցաւ իր նախկին պաշտօնին մէջ, հրաժարելով թեմական խոր-հրդոյ քարառողարի պաշտօնէն:

ՅՈՒԲԵԼԵԱՆՆԵՐ

Թաղ. Խորհուրդս նկատելով որ տեղւոյս Մեսրոպեան ձե-մարանի Տէր և Տնօրէն Պ. Դէորդ Մեսրոպի Յորեւեանը պիտի տօնուեի, նուէրով մը մասնակցեցաւ ի վարձ իւր երկար տարի-ներէ ի վեր ունեցած կրթուկան և գոստիարակութեան աղջուու ո-գործին համար:

Պուլկարական Ցար Սիմէօնի հաղարամեակի տարեդարձի հանդիսութեանց առթիւ գոհաբանական մաղթանք կատարուեցաւ Ա. եկեղեցւոյ մէջ, հրաւերուեցան պաշտօնական մարմիններ, Գեր. Տ. Սթէֆան մէտրապոլիտ իր կողմէ քահանայ մը զրկաց էր իբր ներկայացուցիչ. այս առթիւ եկեղեցւոյ մէջ բանախօսեցին պպ. Յովհ. Տէլէճեան հայերէն և Յան. Պօղոսեան պուլկա-րերէն լեզուաւ, Պատուիրակութիւն մը եւս ներկայ գտնուեցաւ Ա. Նէվաքիի եկեղեցւոյ մէջ ելուծ գոհաբանական մաղթանց և իւր ջերմադին շնորհաւորութիւնները յայտնեց պաշտօնական անձնաւորութեանց 927—1923 և 1878—1928 Յորեւեան-ներու առթիւ:

Երուսաղիմայ արժանընտիր պատրիարք Տ.Տ. Եղիշէ սրբա-զան Արք. եպիսկոպոս Դուռքեանի Յօրեւեանական հանդէսը. փառա-ւոր հանդիսութեամբ տեղի ունեցաւ 1929 Հոկտ. 27ին, Ա. եկե-ղեցւոյ մէջ գոհաբանական մաղթանք կատարուեցաւ և յետմիջօրէի Տօքթ. Լոնկի սրահին մէջ պատրաստուած մասնաւոր յայտագրի համաձայն արտօսանութիւններ, բանախօսութիւններ տեղի ու-նեցան ի ներկայութեան ժողովրդական հոծ բազմութեան:

ԵՐԿՐԱՇԱՐԺԷՆ ԱՂԵՏԱԼՆԵՐՈՒ ՆՄԱՍ

1928 Ապրիլ 14 և 18ին հարաւային Պուլկարիա պատահած երկրաշարժէն աղէտեալներուն օդնելու համար, Սօֆիայի թա-զապստութիւնը հրաւերած էր թաղ. Խորհուրդս, իր կողմանէ զրկելու պատուիրակ մը ժողովին ներկայ գտնուելու համար: Խորհուրդս կողմանէ Տիար Արքաքարեան ներկայ գտնուե-լով, որոշուած էր որպէսզի իւրաքանչիւր գաղութ իր մէջ հան-գանակութիւն կատարէ և արդիւնքը յանձնէ Կարմիր Խաչին:

Արդ թաղ. Խորհուրդս, Տիար Մանուկ Գարակէօղեանի խա-նութը ժողով գումարելով, կազմուեցաւ Յանձնախումբ մը հե-տեւեալներէ Տիարք Երուանդ Դուկասեան, Մ. Տէր Սարգիսեան, Վ. Մալխասուսեան, Յարութիւն Փափազեան, Պ. Թօփաքազեան, Կ. Խօշեան և Մ. Սատարեան, որոնք մի քանի օրուան մէջ հա-ւաքելով 54500 լէվայի գումար մը յանձնուեցաւ պատկանեալ իշխանութեան, ըստ ընկալագրի թիւ 4730ի:

Թէեւ ժամանակին, մասնաւոր նամակաւ յիշեալ յանձնա-խումբի անդամաց մասնաւոր շնորհակալութեան գրեր դրկուած են, բայց թաղ. Խորհուրդս, պարտք կը համարէ հրապարակաւ եւս յայտնել իր խորին շնորհակալութիւնը յանձնախումբի պատ-ուարժան անդամաց և մասնակցող նուիրառուներուն:



ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ

Թաղ. խորհուրդս նկատելով որ մինչև ցարդ եկեղեցւոյ չենքը
եկեղեցան գոյքերը ու կալուածները ազանվագրութեան չեն
դրուած, և ոյն անհոգութեան հետեւանքով օր մը ծանր պատաս-
խանառութեան կրնայ ենթարկուիլ, անմիջապէս ապահովագրեց
եկեղեցին 300000 լէվայի (Երրորդա ապահ. ընկեր.)
եկեղեցւոյ կից տունը 100000 լէվայի »
եկեղեցւոյ գոյքերը 300000 լէվայի »
Մարիա Լուիզայի խանութը 300000 լէվայի (Զվէլտա ապահ.)
Բավլովայի տունը 120000 լէվայի »

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՇՏՈՆԷՌՈՒԹԻՒՆ

Արժ. Տ. Խորեն Աւագ. Քինյ. Ճամնեան Աւագերեց Ս. Եկեղեցւոյ
Արժ. Տ. Մեսրոպ » » Անտոնեան
Արժ. Տ. Եղիշէ Քինյ. Իւրիլմեան (Երաժարեալ)
Պ. Մախուլ Թիրեանեան Դպրապէս
Պ. Ստեփան Քիւրենեան Փարտուղար
Միհ. Սարգիս Թէոփիլեան, Լուսարար
Ահարոն Ստեփանեան Ժամակոչ

ԲԱՆԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԷՌՈՒԹԻՒՆ

Պ. Տիրան Պարտիզանեան
Պ. Յակոբ Կարապետեան
Պ. Յարուբին Մ. Փափազեան

Ա.Հ.ԲԱՏԱԿԻՆԱՐ ՄԱՐՄԻՆ

Տիկին Աղաւեի Ե. Յակոբեան	Ստենապետուինի
Պ. Տիրան Պարտիզանեան	Խորհրդական
Պ. Յակոբ Կարապետեան	Ստենադպիր
Պ. Կարապետ Դաւիթեան	(Երաժարեալ)

ԴՊՐԱՅ ԴԱՍՈՒ ՎԱՐՉ. ԽՈՐՀՈՒՐԴ

Պ. Թորոս Փափազեան Ստենապէս
Պ. Հայկացոս Աղասեան Ստենադպիր
Պ. Հայրապէտ Գույումնեան Գանձապէտ
Պ. Խաչիկ Յակոբեան Խորհրդատու
Պ. Նիկողոս Գանձարեան Գոյքապահ

ԱՆԴԱՐՄԻ ԴՊՐԱՅ ԴԱՍՈՒ

ՊՊ. Ալիբան Փոքրաւորեան, Առաքել Մերամերնեան, Գառնիկ
Վեցիկեան, Գեորգ Տ. Մեսրոպեան, Գրիգոր Գարաղանլեան, Գրի-
գոր Կիւրեղեան, Գրիգոր Սիւտնեան, Դանիէլ Ռազմկարլեան, Եր-
ուունդ Տ. Մեսրոպեան, Թորոս Փափազեան, Խոկենէր Տ. Համա-
զապէտեան, Խաչիկ Յակոբեան, Հայկացոս Աղասեան, Հայրապէտ
Գույումնեան, Նիկողոս Գանձարեան, Պետրոս Պալըզնեան, Յովհան-
նէս Մարգլեան, Գեղամ Թահմիզեան :

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Արժ. Տ. Խորեն Աւագ Քինյ. Ճամնեան	Նախագահ
Արժ. Տ. Մեսրոպ » » Անտոնեան	Անձնադպիր
Պ. Տիրան Պարտիզանեան	Անձնապէտ
Պ. Կարապետ Անկմեան	Խորհրդական
Պ. Գարեգին Փափազեան	

ԵԼԵՒՄՏԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Թաղ. խորհուրդս երբ պաշտօնի գլուխ անցաւ պատրաստեց
իւր պիւտձէն 1928—1929 տարւոյն համար հետեւեալ կերպով.

ՀԱՍՈՅԹ

Մոմէ	40.000	Երկու քահանայից	
Պնակէ	10.000	աճսկն. և իրաւունք	60.000
Մկրտութիւնէ	10.000	Դպրապետին	12.000
Թաղումէ	5.000	Բանկալի մնայուն	
Վարձքէ	80.000	պաշտօնեայի	7.200
Պսակէ	15.000	Բարտուղարի	20.000
Հոգեհանգիստէ	10.000	Տիկ. Նեվրիկ Քէթէն-	24.000
Վկայականներէ	12.000	ճեանի (Յավլօվօ)	18.000
Խողագինէ	15.000	Թեմական Խորհրդոյ	37.000
Նուէր զանազան	5.800	Ազգ. Վարժարանի	
	202.800	Զանազան ծախքեր	202.800

Սոյն նախահաշիւը գործադրուեցաւ նուե 1929—1930 տար-
ւոյ համար:

Մեր տեղեկագրին կը կցենք նաև մեր հաշիւները երբ թաղ.
Խորհուրդը պաշտօնի ձեռնարկեց, մեզ յահճնուած պահեստի դր-
բամին և գոյքերու գումարը կը հասնէր 1.414.649 (տես ցուցակ
Ա.) որուն 321.952ը եկեղեցւոյ շինութեան գումարն է ի պահ
դրուած հետեւեալ կերպով.

Մեզ ներկայացուած Սանդրալնա Քօօբէրաբիլնա պահային
հաշիւէն, եկեղեցին գետնին համար ձգուած է՝ 190.000 լէվա
1918 Մարտ 12 — 1923 Մարտ 12 տոկոս $5\frac{1}{4}$ 48.459 լէվա
1923 Մարտ 13 — 1929 Մեպո. 24 տոկոս $7\frac{1}{2}$ 83.493 լէվա

321.952

Տիար Մ. Սարբայաճեանի թաղականութեան օրով
1924ին յանձնուած է 6.500
որուն տոկոսը 1924—12 նոյմ. 1929 տոկոս 3.105

9.605

Սոյն գումարը հաւաքուած է բարեսէր ժողովուրդին մէջ
շրջագայած եկեղեցւոյ շինութեան պնակի հասոյթէն:

Ալեքսանդրիա նորոգ վախճանեալ Տիար Աւետիս Սարգիսօֆ
(Տն. Վառնա) եկեղեցւոյ շինութեան համար եզիփառական 10 ոսկի
նուիրած է, որուն փոխարժէքն է (նոյնքան գումարը 6368 լ.
մըն ալ նուիրած է քաղաքիս «Ալ. Նէտէլիս» եկեղեցւոյն)

Մինչև 1930 նոյե. 30 տոկոսը հաշուած է 140 լ.

7008 լ.

Բնդէ. գումար 338.565 լէվա ձգուած Սանդրալնա
Քօօբէրաթիվնա պահանքան որ պիտի գործածուի միմիայն եկեղեց-
ւոյ շինութեան համար և որ անձեռնմխելի է նախարարական
հրամանաւ, (Տես ցուցակ Բ.)

Բաց առօի լուծեալ Ազգ. Միութենէն Կեներալնա պահանք
ձգուած գումար մը կար, որուն տետրակը կորսուած ըլլալով,

ներկայ թաղ. Խորհուրդու մէծ դժուարութեամբ կրցաւ գանձել
1930 Մարտ 12ին առանց տոկոսի 3730 լէվան կանխաւ ծանուցուն
տալով Տըրժավէն վէսթնիքի մէջ: (տես ցուցակ Բ.)

Մարիա Լուիզայի հրապարակի վրայ գտնուած կալուածին
փոխարժէքը 800,000 լէվա դնահատած ենք, նկատելով որ տա-
րեկան 120,000 լէվա հասոյթ կը բերէ:

Բավկովայի տիկին նեվրիկ Քէթէննեանի կտակած տան
համար մինչև ցորդ վճարուած գումարը, որ է 163,140 լէվա
նշանակեցինք իբր փոխարժէք, առանց նկատի առնելու օրուայ
արժէքը: (Տես ցուցակ Բ.)

Եկեղեցական և խորհրդարանի գոյքերը կը ներկայացնեն
239039 լէվայի արժէք որ գնահատուած է մասնաւոր Յանձնա-
խումբի մը կողմանէ:

Առ ի տեղեկութիւն դրինք նաև մեր եկեղեցւոյ սակագինը
որպէսզի ժողովուրդը տեղեակ ըլլայ (Ցուցակ Ե.):

Ինչպէս կերեւի միր բնդէ. հաշուկոէն, թաղ. խորհուրդը
իր հաշիւները կը փակէ, հասոյթից 52420 լէվայի առաւելու-
թեամբ, զոր բարդելով 1928 Փետր. 1ի դրամագլխին վրայ, այս
օր կը ներկայացնեն 1.435682 լէվայի դրամագլուխ մը ընդդէմ
1.414.649ի (Ցուցակ Ա. և Բ.):

Թաղ. Խորհուրդու, իր հրաժարականը տալով իր համարա-
տութիւնը տեղեկացրի ձեւով կը հրատարակէ, որպէսզի տեղ-
ւոյն հայ գաղութը մօտէն տեղեակ ըլլայ իր քուէով ընտրած
թաղ. խորհրդոյ գործառնութեանց, թօղլով գայն իրենց գնա-
հատման:

Այս առթիւ թաղ. խորհուրդու պարտք կը համարէ նաև իր
շնորհակալութիւնը յայտնել Արժ. Քնյ. հարց, Պատ. Դպրաց
Դասուն, Պատ. Աղքատախնամ Մարմնոյն, Մշակութային Միու-
թեանց և ընկերակցութեանց, ինչպէս նաև եկեղեցւոյ պաշտօ-
նէութեան, որոնք, ամէն պարագայի աջակից գտնուած են
թաղ. խորհրդոյ, և այսու կարելի եղած է երկու տարօւայ
խաղաղ շրջան մը բոլորել:

Նոյնպէս շնորհակալութեան արժանի է տեղւոյս հայ գաղութը որ ամէն ճամանակ բարոյապէս և նիւթապէս աջակցած է թաղ. խորհրդոյս և այսպէսով վառ պահած է եկեղեցւոյ մէջ պլպլացող կանթեղը որ երբէք չ'իջանի:

Դիւան Թաղ. Խորհրդոյ

Գանձապահ Գորխ Ատենապետ Ատենապահիր Ատենապետ


Ս. Գարալեան Մ. Գարակիօնեան Ար. Զաքարեան Եր. Յակոբեան

Խորհրդականի

Ս. Սամուելեան Կար. Գույնումնեան



1 Ապրիլ 1930
Սօֆիա



ՍԻՄՈՆ ՔԻՒԶԻՒՔԵԱՆ

1871—1923

Ծնեալ Հասքէօյ (Կ. Պոլիս), իրր Սօֆիայի թաղ. Խորհրդոյ անդամ մեծապէս օգտակար կը հանդիսանայ գաղութային զործերուն և պուլկարական պաշտօնական շրջանակներուն մէջ իր յարաբերութեան շնորհիւ եկեղեցւոյ վաճառման գործին մէջ կը յաջողի բարձրագոյն գին մը որոշել տալու:

1896ի ջարդին, Քիւչիւքիան կը զտղթէ Սօֆիա, ինքնաշխատութեամբ երկրին լեզուին տիրանալով, քննութիւն կ'անցնէ և կ'արտօնուի իր արհեստը, իրր անասնաբոյժ կիրարկելու: 1897ին, Պուլկարական երկրագործական Նախարարութեան մըրցումին առաջին հանդիսանալով, Սօֆիայի Քաղաքապետութեան անասնաբոյժ կանուանուի: 1900ին ալ անասնաբուժապետ: Գիտական նոր հիմերու վրայ կը կազմակերպէ մայրաքաղաքիս անասնաբուժական սպասարկութիւնը, սպանդանոցն ու վաճառանոցները (հալ). Որպէս պուլկարական պատուիրակ կը մասնակցի Պուտարէշթի (1905) և Լահէյի (1907) Միջազգային Անասնաբուժական Համաժողովներուն:

Իբր անդամ Պուլկարիոյ Անասնաբուժական Ընկերութեան
և Անասնաբուժական Բարձր Խորհրդոյ, ուսուցիչ Անասնաբու-
ժական Համալսարանի, յատուկ շքանշանով պատուուած է պուլ-
կարական կառավարութենէն:

Հիւրրիերին, հակառակ պուլկարական կառավարութեան փա-
փաքին, կը վերադառնայ իր ծննդավայրը, ուր պաշտօնի կը
կոչուի Երկրագործական Նախարարութեան մէջ՝ անասնաբուժա-
կան ճիւղին, ուր մեծապէս կը գնահատուի և իր Պուլկարիա ամ-
բարած հմտութենէն ու փորձառութենէն մեծապէս կօգտուին իր
աշակերտները, Պոլսոյ անասնաբուժական վարժարանին մէջ։

1922ի վերջերը, երբ Միլլի կառավարութիւնը կը հաստատ-
ուի, ինքն ալ իբր Հայ պաշտօնազուրկ կը լլայ: Անձուկ վիճակի
ժամանած, Քիչիքան կ'իյնայ անկողին և կը մռնի 18
Մարտ 1923ին.

Իր մտերիմ Ալի Ռիզա Պէտի գիմումներուն վրայ, Ենկիւ-
րիի կառավարութիւնը թէն զինքը կը կոչէ Պոլսոյ նահանդին
անասնաբուժական քննիչի պաշտօնին, համոզում գոյացնելով որ
պիտի կրնայ օգտուիլ այս ներհուն Հայուն երկարամեայ փոր-
ձառութենէն, սակայն իր պաշտօնաթուղթը կը յանձնուի իր
օրհասին, երբ արդէն ուշ էր։

ՊՈՒԼԿԱՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ Փ. Ք. ԵՎԼՈՐՈՒ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Պուլկար յայտնի բանաստեղծ հրապարակագիր, ծնած է
Զիրբան, 1877ին, Բլավտիվ ուսած, հեռագրական պաշտօնեայ,
Ազգ. թատրոնի և մատենադարանի քարտուղար եղած է:

Ժողովրդական երգիչ որ յուզած է իր „Աւազակային“ եր-
գերով, „ԿարկուՏ“ով, „Հայեր“ով. իր այս ոռանաւորով Հայոց
ալ սիրելի բանաստեղծ եղած է: Անձնասպան եղած է 1913ին:

Սօֆիայի մէջ կազմուած էր Յանձնախումբ մը, կանգնելու
Յուշարձան մը և այս նպատակին համար 50000 լէվաի մօտ գու-
յար մըն ալ հանգանակուած և ի պահ դրուած երկ. պանքան
0/0 7½ տոկոսով, նոյն յանձնախումբին անուան։

Պուլկարաց Զար Սիմէոնի հազարամեակի և Պուլկարաց ա-
զատութեան յիսնամեակին առթիւ, Տիար Թագւոր Սեղրակեան
առաջարկ մը բերաւ թուղ. խորհրդիս, որպէսզի սոյն գումարին
վրայ գումար մը եւս աւելցնելով, այս հանդիսութեանց առ-
թիւ, ի նշան հայոց երախտագիտութեան, կանգնուի Յուշար-
ձան մը, որոշեալ տեղ մը։

Ուստի թաղ. խորհուրդ, 19 Մայիս 1929ի իր Լ. նիստին
հրաւիրեց սոյն Յանձնախումբի անդամները. ներկայ էին Տիարք
Արամ Յակոբեան, Թագւոր Յակոբեան, Արքանամ Գրիգորեան և
Հմայեակ Թուոնաեան, սոյն խառն նիստին մէջ որոշում առ-
նուեցաւ որպէսզի Տիար Թագւոր Սեղրակեան եւս աւելցուի սոյն
Յանձնախումբի անդամոց վրայ, ինչպէս նաև Թաղ. խորհուր-
դին եւս անդամ մը. նմանապէս զրել Պուլկարահայ գալութի
բոլոր թաղ. խորհուրդներուն, որպէսզի հանգանակութիւն կա-
տարեն այս նպատակաւ, արդէն Ֆիլիպէի Թաղ. խորհուրդը պատ-
րաստակամութիւն յայտնած էր Թևյական խորհուրդի միջոցաւ,
Վառնակցելու սոյն հանգանակութեան։

Յանձնախումբը խոստացաւ, բայց դարդ ո և է կենդանու-
թեան նշան ցոյց չտուաւ։

ՀԱՇՈՒԵԿՇԻՌ

1 Փետրվար 1928

Յուղակ Ա.

Գոյֆ Պարտ

Դրամարկղ-պատրաս դրամ
Գոյֆ եւ կտակ (ըստ ցուցակի)
Պահեստի դրամ (Ցենք. Քօօթ. պահեստ)
Խանուր ի Մարիա-Լուիզա թիւ 37
(կտակ բարելու Մատրիկ Ցալորեանի)
Շենք ՚ի Բավլովա թիւ 28 (կտակ
Տիկին Նեվրիկ Քերեննեանի)
Վճարուած ապրուսի համար 53000
Ծախս բժշկի, փաստաբանի եւլն 28140

89

235488

321952

800000

81140

Արտաէս Գրիգորեանի պարտը (Վարձը)
Թեմական Խորհրդոյ վճարելի
Եկեղեցւոյ պատօնեից "

13000

6000

5020

24020

1414649

Պահեստի դրամ պահեստ
Զանազան 321952
1092697

Դրամագլուխ 1 Փետր. 1928

1438669

1438669

1414649

Դիւան Թաղ. Խորհրդոյ
Առենագպիր Առենագետ
Ար. Զախարեան Եր. Ցալորեան

ՀԱՇՈՒԵԿՇԻՌ

1 Փետրվար 1928 — 31 Մարտ 1930

Յուղակ Բ.

Գոյֆ

Պարտ

Եկեղեցական գոյֆ եւ կարասի
Ցենք. Քօօթ. պահեստ պահեստի դրամ
Ազգապատկան խանուր Մար. Լուիզա 37
(Մատրիկ Ցալորեանի կտակը)
Նեվրիկ Քերեննեանի կտակած տան հա-
մար վճարուած Ապրուսի
միջոց ըստ կտակի 135000
Առուծակի բժիշկի եւ
փաստաբանի եւլն 28140 163140

Պարտ

Լուսաւորեա 110 ֆլո -50

Հարսանեկան 10 ֆլո -90

5500

900

6400

Տիկին Նեվրիկ Քերեննեանի պարտ

Արտաէս Գրիգորեան (կանչիկ
զանազած Վարձ)

Թեմական Խորհրդին վճարելի

Եկեղեցւոյ պատօնեից "

Ազգ. Միուրեան դրամը 3730

Աղբատախնամին պարտ 4000

Եկեղեցւոյ Ժինուրեան

հիմնադրամ 340565

1928ի դրամագլուխը 1092697

Աւաելուրիւն հասուրից 52420

7730

10232

20000

17500

6000

1485682

1547144

1547144

1 Ապրիլ 1930 նոր դրամագլուխ

Դիւան Թաղ. Խորհրդոյ

Առենագպիր Առենագետ

Ար. Զախարեան Եր. Ցալորեան

Սոգիս, 10 Ապրիլ 1930

Վ Ա Ս Ա

Զ Է Ն Ե Ւ
1 Փետրվար 1928 —

Թեմական տուրք	42000	
Ազգ. վարժարանաց նպաստ	80560	122560
Գրասենյակի ծախք	5013	
Տպագրական	6475	
Մարդահամարի	2705	14193
Եկեղեցական պիտոյից	9388	
Ինչ. ծախք	18310	27693
Լուսաւորութեան (ելեկո.)	7590	
Զերմութեան (փայտ և ածուխ)	12161	19751
Հագուստեղին (2 ժամկօչներուն)	5395	
Օգնութիւն և նուէր զանազանաց	7600	
Շենքերու Ապահովագրութեան	2548	15543
Կառավարական տուրք		1200
Թոշակ պաշտօնէից	232819	
Իրաւունք »	40247	273076
Նորոգութիւն կուտածներու և շենքերու		13106
Զուրու շահ		487127
		52420
		539547

Շ Ա Հ
31 Մարտ 1930

Շ Ա Հ

Մոմէն գոյացած շահ		90135
Պնակէ հասոյթ	24640	
Իւղագինէ »	32315	
Մատաղէ »	8772	65727
Մկրտութենէ հասոյթ	21820	
Պնակէ »	29910	
Թաղումէ »	23370	
Հոգեհանգիստէ »	26040	101140
Վկայականներէ »	33846	
Զանաղաններէ նուէր	7567	41413
Առաջնորդական տուրք	10792	
Կրթական տուրք	20503	
Այլեւայլներէ	3750	35045
Զեղջ, տոկոս եւյլ		87
Վարձք կալուածներէ		206000
		539547

Սոֆիա, 10 Ապրիլ 1930

Գիւան Թաղ. Խորհրդոյ
Աժնադպիր
Ար. Զաքարեան

Աժնապես
Եր. Յակոբեան

Պատրաստ դրամ	89
Մոմէ հասոյթ	83822
Պնակէ	24640
Մկրտութենէ հասոյթ	21820
Պսակէ	29910
Թաղումէ	23370
Հոգեհանգիստէ	26040
Իւզագինէ հասոյթ (Ծննդեան և Զատկի)	101140
Վկայականներէ գանձուած	33846
Առաջնորդական տուրքէ	10792
Կրթական տուրքէ	20503
Նուէրներէ գանձուած	7567
Զանազաններէ գանձուած	3750
Փոխառութիւն	7730
Մատաղէ	8772
Եկեղեցւոյ շինութեան ֆօնտին համար	18613
Վարձք կալուածներէ	212000
	565579

Գրասեննեակի ծախսք	5013
Տպագրական ծախսք	6475
Մարդահամարի ծախսք	2705
Եկեղեցւոյ համար ծախսք	9388
Լուսաւորութեան ծախսք	7590
Վառելափայտի ծախսք	12161
Էնդհ. ծախսք	18310
Հազուած ժամկոչներուն	5395
Շէնքերու հարոգութեան	13106
Տուրք Չուրի համար	1200
Ապահովագրութեան	2548
Գնուած գոյք եկեղեցւոյ	3551
Տիկին Քէթէնձեանի ապրուստ	750000
Թեմական Խորհրդոյ	30500
Ազգ. վարժարանի	80560
Աճավճար պաշտօնէից	267864
Նուէր պաշտօնէից	7600
Եկեղ. շինութեան հիմնադրամ Յ. Բ. Պանքան	275464
	16613
	565579

10 Ապրիլ 1930

Դիւան Թաղ. Խորհրդոյ
 Գանձապետ Ա. Առենադպիր Ա. Առենապետ
 Ա. Գարալեան Ա. Զահարեան Ա. Յակոբեան

Մ Ա Ւ Տ Ք

12
9
21-ի

ՍՆՏՈՒԿԻ
ԱՂԲԱՏԱԽՆԱՄ
1 Մելք. 1928 —

Պատրաստ դրամ (1 Մելք. 1928)		11630
Նուէր զանազաններէ	✓ 26498	
Ամսավճարներէ	✓ 21850	
Դանձանակէ և պնակէ	42385	
Օրացոյցներէ (1929—30)	5774	
Դագաղէ տասանորդ եւն.	2336	
Մատաղէ	5057	103900
Զրի սեղանատան նուէր		2923
Հանդերձեղէնէ գանձուած		162
Տոկոսէ		975
Տիկին Ա. Սեթեանէ գանձուած		500
		120090

Հ Ա Շ Ի Ւ
Մ Ա Ր Մ Ն Ո Յ
30 Ցունիս 1930

Ե Լ Ք

Զրի սեղանատան ծախը	16797	
Դպրոցական տղայոց բժիշկ, դե- ղօրաչք, գոլօնի	2925	19722
Աղքատաց յուղարկաւորութեան		1941
Աղքատաց ածուխ, սննդեղէն եւն.	14330	
» հանդերձեղէն	2047	
» ձանապարհածախը	3048	
Հիւանդաց բժիշկ, դեղ եւն.	5995	
Աղքատաց պարբերական նպաստ	55683	81103
Ընդհանուր ծախը		2307
Պահանջք թաղ Խորհուրդէն	2875	
Պահանջք Ռուսածուքի Աղքատին.	250	
» Գ. Դաւիթեանէ	1046	
» Մհամ. Ա. Պարսամեանէ	200	4371
Պատրաստ դրամ դրամատունը 10%	8500	
Պատրաստ դրամ սնտուկը	2146	10546
		120090

Աօթիս, 11 Ցունիս 1930

ԱՂԲԱՏԱԽՆԱՄ ՄԱՍԻՄԻ

Գ Ա Յ Ք

Հ Ա Յ ՈՒ
ԱԴՐԱՑԱԽՆԱՄ
1 Մելք. 1928 —

1 Դարձն	1481	
1 Ժհծ կաթոայ պղինձէ	600	
1 Կործիք քառչուէ հիւանդի	100	
1 Քսաննոց ոսկի (նուէր Տիկ. Օտառ-պաշեանէ)	100	2281
Պահանջք Թաղ. Խորհուրդէ	2875	
" Ռուսանուքի Ալքախն.	250	
" Կ. Դաւիթեանէ	1046	
" Մհա. Ս. Պարսամեանէ	200	4371
Պատրաստ գրամ գրամատունը 10%	8500	
" " սնուռուկը	2146	10646
		17298

Ե Կ Շ Ի Ւ
Մ Ա Ր Մ Ն Ո Յ
30 Յունիս 1930

Զուտ գրամագլուխ

17298

172-8

Սօֆիա, 11 Յուլիս 1930

ԱԴՐԱՑԱԽՆԱՄ ՄԱՐՄԻՆ

ՏԵՂԵԿԱԳԻՐ ԱԽՔԱՏԱԽՆԱՄ ՄԱՐՄՆՈՅ

Սոֆիայի Աղքատախնամ Մարմինը գոյութիւն ունի 1927 ի վեր:

1927 Օւ. 10 մինչև 31 Օգ. 1928 իր հաշուեցոյցը արդէն հրատարակած ըլլալով (տես „Արաքս“ թիւ 246—27 հոկտ. 1928) կուգայ հրատարակել իր հաշուեցոյցը 1 Մեպո. 1928—30 Յունիս 1930:

Այս առթիւ աւելորդ չենք համարեր իր գործունէութեան մասին տալու հետեւեալ բացարութիւնները:

Նուերներ.— Սոյն նուերատուութիւնները եղած են մեր ազգայնոց կողմանէ մկրտութեան, հարսանեաց, թաղման եւն. առթիւ որոց ընդհանուր գումարը կը հասնի 26,498 լէվայի:

Ամսավիճակներ.— Աղքատախնամը ունի մօտ 110 բաժմանորդ, որուն գումարը եղած ն 21850 լէվա. Կթէ տեղւոյս ազգայինները հաճին կանոնաւորաբար վճարել իրենց բաժնեղինները կը յուշացուի կրկնագատիկ հասութ մը ապահովել:

Գանձանակ եւ պինակ.— Ամէն շարթու շրջագայած գանձակէն և կենդեցոյ պնակէն գոյացած գումարն է 42385 լէվա:

Օրացոյց.— 1929 և 1930 ի նպաստ Աղքատախնամիս հրատարակուած Օրացոյցներէն գոյացած է զուտ հասոյթ 5774 լէվա:

Այսպէսով 19 ամսուան մէջ ընդհանուր հասոյթը եղած է 120,090 լէվա:

Իսկ ծախուց կողմէ կը ներկայացնէ հետեւեալները.

Զրի սեղանատուն.— Աղքատախնամը 1929 փետրուարին իր առենապետուհի Տիկին Աղաւնի Ե. Յակոբեանի նախաձեռնութեամբ հաստատած է ձրի սեղան առուն մը, ուր ազգային վարժարանի աղքատիկ աշակերտներուն, (առաջին տարին թուով յիշել վերջին աժիսներուն 14—16) շաբաթական երկու անգամ կառնուաւորաբար ծաշ տրուած է հայկական ճաշարանի մը մէջ, ա-

մէն ճաշի Տիկին Ա. Յակոբեան միշտ ներկայ գոտնուած և հոկած է: Բացի առկէ հայթայթած է նաև ձկան իւղ, բժիշկ, դեղ, հանդերձեղէն և երկու տարի 2 աշակերտներ պետական վարժարանի աշակերտոց հետ միասին օդախոխութեան դրկած է, այս բոլորին համար ծախսած 19722 լէվա իսկ այս տարուան համար նաև տըրաժամքած է 3000 լէվա:

Չրի սեղունատան նուերատուութիւններ եղած են 2923 լէվա, ինչպէս նաև ազգայնոց կողմանէ մերթ ընդ մերթ անուշեղէն, պոռուղ եւն նուերուած է:

Աղքատայ.— Ամէն տարի Ա. Ծննդեան, Բարեկենդանի և Ա. Զատկի տաներուն առթիւ բաշխած է ածուխ (իւրաքանչիւր ընտանիքի 500 ական քիլո), միս, բրինձ, հաւկիթ և շաքար, որոնց համար ծախսած է 14330 լէվա:

Հանդերձեղին.— Ամերիկեան Ռըլիֆէն աժան գնով գնուծ և բաշխած է ազգային վարժ սրանի աղքատ աշակերտոց հագուստ, կոշիկ, ձերժակնեղէն եւյլն 2047 լէվայի արժակութեամբ:

Ճանապարհածալիք.— Քաղաքէս անցնող և մեկնող կարօտ աղգայիններու իրը ճամբու ծախք վճարած է 3048 լէվա:

Աղքատայ բաղման.— Դագալի, մեսելակառքի և այլ ծախքերու համար վճարած է 1941 լէվա:

Հիւանդաց.— Հիւանդի, հիւանդանոցի, բժիշկի և դեղորէից համար վճարած է 5992 լէվա:

Նպաստ.— Աղքատախնամը ունի իր արձանագրուած մասնաւոր աղքատները, որք ամէն շարթու կանոնաւորաբար իրենց պէտքին համեմատ կատանան որոշեալ գումարներ որոց ընդհանուր գումարը հասած է 55,683 լէվաի:

* *

Բոլոր դրամական և նիւթական նուերները պարբերաբար հրատարակուած ըլլալով տեղական թերթերուն մէջ, ուստ աւելորդ կը համարենք վերստին յիշատակելու:

1928 Մեպո. 1ին Աղքատախնամին փօխանցուած գումարը զրեթէ նոյնութեամբ այսօր դարձեալ ի պահեստի կը մնայ դրամատան քով:

Երբ Աղքատախնամը գործի ձեռնարկած է իրեն չէ յանձնուած ուեէ դրամագլուխ: Այսօր լգոն հնք յայտարարելու թէ

17293 լէվայի գրաֆադլուխ մը ունի և թէ այս շրջանին 109444
լէվայի նպաստ բաշխած է կարօտեալներու:

* *

Սոյն հակիրճ տեղեկութիւնները տալէ յետոյ հարկ կը հա-
մարի իր խսրին չնորհակալութիւնը յայտնել Պատ. Թաղ. Խոր-
հուրդոյ որուն հովանաւորութեան տակ կրցած է արդիւնաւորա-
պէս գործել, ինչպէս նաև բոլոր աղնիւ ազգայնոց որք միշտ
աչքի առջև ունենալով Աղքատախնամին գործունէութիւնը
ինքնարերաբար նուիրած են իրենց ինիւթական և բարոյական
աջակցութիւնը թէ աղքատներուն և թէ ձրի սեղանատան:

Սոփիա, 1 Յուլիս 1930



ՀՀ Ազգային գրադարան



NL0560116



